

## ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՈՐՊԷՍՁԻ ԻՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ  
ԱՊՐԻԼ ԵՒ ՅՈՒՇԵԼ



## ԱՌՑԱՆՑ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐ

2015-ին հայութիւնը աշխարհով մէկ պիտի նշէ իր դէմ գործադրուած ցեղասպանութեան հարիւրամեակը՝ «Կը յիշեմ, կը պահանջեմ» համահայկական նշանաբանով:

Հայկական ցեղասպանութեան հարիւրամեակի Գանատայի մարմնի կրթական եւ դաստիարակչական ծրագիրներէն մին է ստեղծել Մեծ եղեռնէն վերապրած իրերու առցանց թանգարան մը (online museum)՝ «Հարիւր վերապրած իր՝ Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակին համար» կարգախօսով:

Ծրագիրը Գանատայի հայ դպրոցներէն պիտի սկսի: Աշակերտները իրենց ծնողներուն, մեծ ծնողներուն, ազգականներուն մօտ պիտի որոնեն առարկաներ, ինչպէս օրինակ՝ գիրքեր, զարդեղէններ, լուսանկարներ, բացիկներ, հագուստներ, տարազներ, գորգեր, կարպետներ եւ այլ իրեր, որոնք 1915-ի ցեղասպանութենէն վերապրած են ու սերունդէ սերունդ փոխանցուելով հասած են մեր օրերուն, հասած են մեզի՝ այստեղ:

Առարկաները պիտի լուսանկարուին ու աշակերտները գրի պիտի առնեն անոնց պատումը, այդպիսով ծանօթանալով ու տէր կանգնելով մեր ժառանգութեան ու պատմութեան:

Այս աշխատանքը պիտի կատարուի դպրոցներէն դուրս ալ ու հայ հասարակութեան պիտի դիմուի նոյն նպատակով:

Այս ծրագրին ընդմէջէն 1915-ի ցեղասպանութենէն վերապրած մեր մշակոյթի նիւթերէն ժառանգութեան մասին իրազեկ պիտի դառնանք, միաժամանակ անմիջականօրէն առնչուելով մեր ընտանիքի թէ ազգի պատմութեան, բայց մանաւանդ զայն սեփականութիւնը դարձնելով նոր սերունդին:

*Հայկական ցեղասպանութեան հարիւրամեակի Գանատայի մարմնի  
Դաստիարակչական յանձնախումբ*

*2014 օգոստոս*

*Մեզի հետ կապուելու համար գրել հետեւեալ հասցէին*

[sima.aprahamian@concordia.ca](mailto:sima.aprahamian@concordia.ca)

## PRESS RELEASE

SO THAT OBJECTS MAY CONTINUE TO LIVE  
AND REMIND



## **VIRTUAL MUSEUM PROJECT**

In 2015, with the motto "*I remember and I demand*", the Armenians will commemorate throughout the world the centennial of the Genocide committed against them.

One of the educational projects of the Armenian Genocide Centennial Committee of Canada is to establish a virtual museum of surviving objects or artifacts, with the theme of "One hundred survived objects for the centennial of the Armenian Genocide".

The project will begin in Armenian schools throughout Canada. The students will look for various items in the homes of their families, asking their parents, grandparents and relatives for items such as books, jewelry, photographs, postcards, clothing, costumes, carpets, rugs and other objects, that have survived the 1915 Genocide and have been transmitted from generation to generation, reaching us, here and now.

The items will be photographed and the students will record their story, getting to know and claiming our heritage and history.

This work will also be conducted in the community at large with the same objectives.

Through this project we shall become aware of our material cultural heritage that has survived the 1915 Genocide and, at the same time, get involved in the immediate histories of our families and that of our nation, thus specifically contributing to the process of transmitting them to the new generation.

**The Armenian Genocide Centennial Committee of Canada**  
**Educational sub-committee**

August 2014

To contact us write to:

[sima.aprahamian@concordia.ca](mailto:sima.aprahamian@concordia.ca)